Մանզումէի Էֆքեար սէնէտէ 300 Նիւսխէ վէ-
բիւիպ, սէնէվի գըյմէ-
թի Իսթանպոլ իչին 250
ղրշ. վէ ալթը այլըգը 125
ղրշ. վէ թաշրալար իչին
բսթա բարաբը իչինէ
•լարագ, սէնէվի գըյմէ-
թի սաղ ագճէ 250 վէ
ալթը այլըգը տախի 125
ղրշ. տուր։
Վէ պէհէր Նիւսխէսի
40 բառուեա սաթըլըր։

Մանզումէի Էֆքեար

ՄԻԻՆԱՏԻԻ

Իլանթը՝ պէհէր սաթը-
ըը՝ իչին պիրինճի տէֆաշ
իքինճի տէֆա 2, վէ իս-
չիանճիւ վէ սայիր տէֆա-
լար իչին 1 էրզրշ. Իլան ը-
բասընա գօնուլմայան ի-
լանըն սաթըը 5 ղշ տուր։
Մէքթուպ վէ սայիրը
Գալաթատա Բէյնճչէ մահլէ
բազարընտա վագը Ն. 29
Իրսի խանընտա Կարա-
պետ Ե. Փանոսեան իսմի-
նէ կէօնդէրիլէճէք ուիր։

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՑՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՅԻՐԷ

ԱԼԹԸՆՃԸ ՍԷՆԷ ١٢٨٨ ՇԱՊԱՆ ١٩ 1871 ՀՈԿՏԵՄԲԵՐ 21 ԲԷՆՃՇԷՄՊԻՀ ԱԼԱՖՐԱՆԿԱ ՆՈՅԵՄԲԵՐ 2 ՆԻՄԷՐՕ 1736

ԻԼԱՆԱԹ

Հայերէն, Դաղղիերէն, և Ցաճկերէն լեղուայ բաւական հմուտ, և տօմարակալութեան տեղեակ երիտասարդ մը կը փափաքի վաճառականի մը քով գրագրութեան պաշտօն վարել, պէտք ունեցողը կրնայ լրագրոյս գրասենեակէն տեղեկութիւն առնուլ։

Էրմէնիճէեէ պիր աղ ֆրանսըզճա վէ իլմի ճօղրաֆիաեա աշինա օլան պիր տէլիգանը կէրէք Իսթանպոլտա վէ կէրէք Թաշրալարտա խօճալըղա հաղըր պուլունտուղունտան իսթէէնէլէրին մանթպաամըղա միւրաճաթ էյլէմէլէրի։

Մահմուտ բաշատա վագը Մարբուճ. ճուլար իչինտէ 22 Նիւմէրօլու Մուսթաֆա էֆէնտինին տիւքքեանընտա ալէա ալթուն վէ կիւմիւշ վարագ էհ-վէն ֆիլեանթլէ սաթըլմադտա տը։

Ա Զ Դ

ԲԱՂԱԲԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Դաղղիոյ և Բրուսիոյ ճակատամարտին պատմութենէն ետքը, ընթերցասիրաց մասնաւոր փափաքանօքը բակբաւ հիմա հրատարակուիլ 'ի Վենետիկ Բարիզու Հասարակութեան (Դոմիւն) աղետալի արկածիոյ սրտաճմլիկ և ահաւոր տեսարաններուն պատմութիւնը՝ քստ առաջնոյն թերթ առ թերթ 'ի լոյս ելլալով, և արդէն առաջին երկրորդ և երրորդ թերթերը հասած են 'ի քաղաքս, և հետզհետէ ամեն շաբաթ երկերկու թերթ պիտի դայ կանոնաւոր կերպով։ Կը վաճառուի 'ի Սեղրոս խան 'ի Բէրշէմպէ, և ամեն աղդային դրավաճառայ քով։ Դին ամեն մէկ տետրակին 60 փարա։

ԷՎԱԼԻՆԱ ԲՕՄԱՏԱՍԸ

Մէղքիւր բօմատա սաչլարըն տէօքիւլմէսինի մէն իթտիքտէն պէշդա, սաչլարա պիր կիւզէլ ուէր օլուպ, խասթալըգ վէ եախօտ իսթիեարլըգ սկսպինտէն սաչլարընը զայպ իթմիշ օլանլար իչին, չիմտիկէ գատար իճատ խիլմիշ օլան իլաճլարըն պաշլըճասը տը։

Էվալինա բօմատասը աղ վագըթ զարֆընտա սաչլարըն տէօքիւլմէսինի մէն խոպ, քէօքլերինի գուվվէթլէնտիրիր, վէ սաչլարա քէնտի էվվէլքի բէնկէրինի քէսպ իթտիրիր։ Աղ վագըթ զարֆընտա սաչլարըն ուզանմասը իչին մէղքիւր բօմատա իլէ, սագալ վէ սաչ իչին մախսուս օլան բօմատա խթիմալ օլունմալը տը։ Մէղքիւր իլաճլարը պիր իքի հաֆթա իսթիմալ էյլէմէշ օլան 17 չաղընտա տէլիգանլըլար, ուզուն վէ իբէք կիպի սագալլարա մալիք օլմուշլար տը։

Մէղքիւր Էվալինա բօմատասը, Գալաթատա Նիւքոէք գալոբրըմատա Մ. Վէրիչ վէ գումբանեասընըն 68 Նիւմէրօլու է ճզախանէսինտէ սաթըլըր։

NORTH BRITISH AND MERCANTILE

A. D.

1809

ԵԱՆԿԸՆ ԻԶԻՆ ՍԻԿՈՒՐԹԱ

ՆՕՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԷՆԴ ՄԷՐՔԸՆԹԱՅԼ

ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

	(Լիր. Ինկ.)
Ասըլ սէրմայէ	2,000,000
Շիմտիյէտէ քեարտան արթըրըլմըշ	3,291,910
	5,091,910
Գումբանեանըն եըլլըգ իրատը	900,000

Իշպու գումբանեա 1809տա, եանի պունտան 62 սէնէ էվվէլ թէշքիլ օլունմուշ ողուպ, վէ քէնտիսի սէրմայէսինտէն մատտէ քեարտան արթըրտըը պիւյիւք մէպլաղ իլէ տիւնեանընն էն պիւյիւք չիրքէթլէրինին սըրասընա կէչմիշ տիր։

Կէրէք էհալինին քէնտի մաղազասընտա, վէ կէրէք Իսթանպոլ վէ Գալաթա կիւմրիւքլէրինտէ պուլունան մալլէրի, վէ կէրէք էվ, մաղազա վէ էպնիյէի սայիրէ վէ էշեա, քէօյլերտէ վէ եախօտ չէհիր իչինտէ սիկուրթա իթմէք իչին իլան խտէր։

Սիկուրթա թուրթմագ խոթէյէնլէր, Գալաթատա Դէորդ պէյ խանընտա Ն. 9, մէղքիւր գումբանեա թարաֆընտան գուտրէթը քեամիլէսի պուլունան աէ նթի Մ. ՈՒԻԼԻՆՍ Ր. ՍՈՒԱՆ'ա միւրաճաաթ էյլէմէլէրի։

ՓԱՓԱ

ՎԷ ԻՆՃԻԼԻ ՇԷՐԻՓ

ՎԱԹԻԴԱՆ ՄԷՃԼԻՍԻ ՈՒՄՈՒՄԻՍԻՆՏԷ ՄՕՆՍ ՇԹՐՕԶՄԱՑԷՐ

ՆԱՄ ԲԻՍԳՕՊՈՍՈՒՆ 'ԲԱՏ ԻՑԼԷՏԻՑԻ ՆՈՒԹԳ

ԹԷՐՃԻՄԷԻ

Ա. Ա.

ԱՍԻԹԱՆԷ

ՄԱԹՊԱԱՑԸ ՍԱՄՈՒԷԼ Ղ. ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ

1871

Սաթըլըը հէր քիթապճը տիւքքեանար ընտա ֆիյ 100 փարա։

ՍԻՆԹԷԽԱՊԱԹԻԼ

ՄԻԻՆՇԷԱԹ

ԷՍԷՐԻ

ՑԱԿՈԲ Ց. ՓԱՇԱԵԱՆ

Ֆիյ. 10 Ղշ

Փաշաեան Յակոբ էֆէնտինին թէէլիֆքէրտէսի օլան մէղքիւր բիսալէ, մէքթէպլէր իչին ղայէթ էլղէմ օլտուղունտան, մէքթէպլէրիմիզտէ գուլլանընլմասընը թիւրք լիսանը հօճալարընա նասիհաթ խտէրիզ։

. . . Խմբագիր,

Կը խնդրեմք հաճեցէք նամակս մէջ ներփակեալ ծանուցումն քանիցս անգամ ձեր պատուական լրագրին միջոցաւ հրատարակել։

15 հոկտ. 1871 Մնամ աղօթարար

Խասգիւղ Ներսէս եպիսկոպոս

Առ ընտրող Խասգիւղի

Դիւղիս առ ժամանակայ Թաղ. խորհուրդը հրաժարած և Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրիկէն ըստ Սահմանադրութեան նոր Թաղ. խորհուրդ մ'ընտրելու համար հրամանագիր եկած ըլլալով ընտրողական ժողովով որոշուեցաւ որ հոկ. 24-ին կիւրակէօրը քուէարկութիւնը և քուէհամարը կատարուի։

Ուստի կը հրաւիրեմք Խասգիւղի բոլոր ընտրողները որ նոյն օրը ժամը 5էն մինչև ինը իրենց քուէներն անձամբ բերեն և ընտրողաց տետրին մէջ անունները ստորագրեն, իսկ եթէ անհրաժեշտ պատճառաւ չկրնան ներկայանալ անձամբ պէտք է որ ստորագրեալ նամակաւ ղրկեն քուէնին. որոշեալ իններորդ ժամէն յետոյ քուէթուղթ և նամակ չ'ընդունուիր։ Կը խնդրեմք բոլոր ընտրողներէն, որ ընտրեն թաղ. խորհրդոյ համար ազդասէր, բարեպաշտ, փութաջան, դպրոցասէր, աղքատասէր, թաղին գործոց հմուտ, խաղաղասէր ոգի կրող ինը պատուական անձեր. կը յուսամք որ աղգասէր ընտրողք իրենց նուիրական պարտաւորութիւնը ճանչնալով անտարբեր չեն կենար և կը փութան մանաւանդ անձամբ մեր հրաւէրին պատասխանել։

15 հոկտ. 1871 Նախագահ

Խասգիւղ Ընտրողական Ժողովոյ

Ներսէս Եպիսկոպոս

Ղաղէթամըզտա հէր վագըթ իլանը պուլունան «Նօրթհ Պրիթիշ էնտ Մէրգընթայլ» նամ սիկուրթա գումբանեասը թարաֆընտան աթիտէքի մէկթուպը դապուլ իթմիշիզ տիր։

Ստամպոլ, 31 հոկտ. 1871

. . . Միւէլլիֆ,

Շատ սօն կիւնլէրտէ Շիքակոտա վուդու պուլան պէոյիւք հարիքտէ թէատիւֆ իտէն զարը՝ զիանլարա տայիր Լօնտրանընն «Իգոնոմիսթ» ղաղէթասընտան ալարագ ղաղէթանըզտա պաղը ճիւմլէլէր կէօրտիւմ, չէօյլէ քի Նօրթհ Պրիթիշ էնտ Մէրգընթայլ նամ սիկուրթա գումբանեասընընն 400,000 լիրայա եադըն պիր զիեանը վուդու պուլմուշ տուր։

Իմոի սիղլէրէ պիլտիրիրիմ քի, գումբանեայը մէղքիւր թարաֆընտան ալտըղըմ մալիւմաթա կէօրէ, մէղքիւր զիեան միւպալէղա իլէ պէյան օլունմուշ տուր. չէօյլէ քի քեաֆֆէյի մաթլուպաթլար թավսիյէ օլունտուղու համտէ, մէպլաղը մէղքիւր հէման 300,000 լիրայա թէնզիլ օլուր, վէ պունը էօտէմէք իչին իսէ գումբանեայը մէղքիւր ափրէքթօրլարը քէնտի ճէնթլէրինէ, կէօրտիւքտէն իւչ կիւն սոնրա տէր համ թէէտիյէ օլունուր պօնօլար էլտէ իթմէյի պա թէլէկրաֆ պիլտիրմիշլէր տիր։

Պինաէն ալէյհ մէղքիւր Իքոնոմիսթ ղաղէթասը գումբանեայը մէղքիւրըն հարիպ իչին սաղլամագտա պուլունտուղու իհթիեաթ ադճասինին 638,000 լիրա օլտուղունու պիլտիրիր, մատէմ քի 1870 դեկտեմբեր այլինտա գումբանեանըն, թէէտիյէ օլունմուշ 250,000 լիրա սէրմայէ ադճէսինտէն մատտա, 722,000 լիրա իհթիեաթ ադճէսի պուլունմագտա իսի, չէօյլէ քի գումբանեայը մէղքիւր իչպու հարիք սէպէպինտէն, պու կէօնա իգթիղալէր իչին մախսուսէն ճէմ խոիլմիշ օլան ֆազլա թիճարէթինին 'նալընըզ պիր գըսմընը զայպ իթմէքտէ տիր։

. . . Միւէլլիֆ, ղալէատէքի ճիւմլէլէրին ղաղէթանըզտա տէրճինի թալէպ խտէրէք

Գալբրրմ բայէթը քեամիլէ իլէ
Գումբանեանընն ադճէնթի
Ն. Ր. Սուան

ՏԱԽԻԼԻՅԷ

Ավսթրիա–Մաճար սէֆիրի Բէրօ-քէշ Օսթէն ճէնապլէրի, իշ պու սալը կիւնիւ հուզուրի հաղրէթի Բատիշահիէ չէգմագ չէրէֆինէ Նայիլ օլարագ պիր սաաթ գատար զաթը Թաճտարիլէրի իլէ միւլագաթ իյլէմիշ տիր։

—Խիւտավէնտիկեար վիլայէթի գաբու քէթխիւտալըղը Արիֆ բաշա զատէ սաատէթլու Ալթիֆ պէյ էֆէնտի հազրէթլէրինէ,

Էտիրնէ վիլայէթի գաբու քէթխիւտալըղը Սէլանիք վէ Բըրէղրին վիլայէթի գաբու քէթխիւտասը սապըգ սաատէթլու Ֆահրէտտին էֆէնտի հազրէթլէրինէ,

Թօվխանէյի ամիրէ մուհասէպէճիլէյի Տարի Շուրա ասքէրի ազասընտան սաատէթլու Նազմի պէյ էֆէնտի հազրէթլէրինէ,

Էրզրում վիլայէթի գաբու քէթխիւտալըղը, Հարէմի չէրիֆ միւտիրի էսպագ սաատէթլու Էշրէֆ պէյ էֆէնտիյէ,

Սէլանիք վէ Բըրէղրին վիլայէթլէրի գաբու քէթխիւտալըղը մէարիֆ մէքթուպճուսու սապըգ սաատէթլու Բաշիտ էֆէնտիյէ,

Տարը Շուրայի ասքէրի ազալըղը, բիւթպէյի իւլիա սընըֆը սանիսի իլէ շուրայի մէղբիւր պաշ քիթապէթի մուավինի սապըգ սաատէթլու Պէքիր էֆէնտիյէ,

Տարը Շուրա պաշ քիթապէթի մուավինլիյի մէքթուպլի սերասքէրի օտասը միւտիրի սապըգ իղղէթլու Իպրահիմ Սանի էֆէնտիյէ,

Մէքթուպլի սերասքէրի օտասը միւտիրլիյի բիւթպէյի սանիյէ սընըֆը միւթէմայիզի իլէ օտայի մէղբիւր միւհիմմէ Միւմէյիզի սապըգ իղղէթլու Սայիտ էֆէնտի հազրէթլէրինէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

—Մօնսէնիէօր Ֆբրանքի, վէտալաշմագ իւզրէ, իշ պու սալը կիւնիւ Պասը–ալիեէ կիտէրէք, Ճատրազամ հազրէթլէրինէ վէ խարիճիյէ նազրը Սէրվէր բաշա հազրէթլէրինէ վիզիթա վիրմիշ տիր։

—Իշ պու բազար իրթէսի կիճէսի, Ուլահ–Պուղտան դանչէլէրեասընա խբրսըզ կիրիպ, պիր չօգ էշեա իլէ ագճէ չալընըշլար տըր։ Խբրսըզլար հէնուզ էլէ կէչիրիլմէմիշլէր տիր։

—Մալիյէ նէզարէթի ճէլիկէսի միւսթէշարլըղը քէմաքեան տիվանը մուհասէպաթ ռիասէթի ինզիմամի ռիթպէյի պալէա իլէ սէրասքէր միւսթէշարը սապըգ աթուճէթլու Եուսուֆ պէյ էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

—Տիեարպէքիր վիլայէթ զաղէթասընտա օգունտուղունա նէզարէն, կէչէնտէ Շիրվան դաղասընտա եաղան եաղմուրտան թէրաքիմ իտէն սէլ սուլարը չիտտէթ քէսպ իտէրէք, եիրմի դատար քէօյ վէ դասապալարը պասարագ պիր չօգ հայվանաթ վէ ինսան կէօթիւրմիշ վէ քեաֆֆէյի խանէ վէ քէօբրիս վէ տէյիրմէնլէրի եըդմըշ տըր։

Սուլար չէքիլտիքտէն սօնրա, զայէթ պէօյիք պիր եըլան պուլունուպ, դարնը եարբլարըղընտա, եէսի սէքիղ օդկալըգ օն իչ դատար պալըգ պուլունմուշ վէ ըրմաղըն եաղընընտա պուլունան դարիեէլէր էհալիսի, սալար չէքիլտիքտէն սօնրա դարատա գալան պիր չօգ պալըգլարը թօփլամըշլար տըր։

—Իզմիրտէ զուհուր իտէն չիչէք խասթալըղընտան տօլայը Նէմիյէ գումրանեասը վաբօրու Շիրատան ավտէթինտէ թահթը գարանթինատա գօնուլաճաղընտան, կիրիտ ատասընա ուղրամամագտա տըր. պունուն իչին պիր եէլքէն կէմիսի, Շիրա իլէ կիրիտ արասընտա իշլէմէքտէ տիր։

—Պու սապահ, Սուլթան Մէհմէտտէ Միւսլիմանըն պիրիսի, համամտա եըգանըպ, տիշարը չըգտըղընտա սօգագտա տիշիւպ ֆիւճճէթէն վէֆաթ իյլէմիշ տիր։

———

ՍՕՆ ՀԱՎ ԱՏԻՍԼԷՐ

ԱՎՍԹՐԻԱ–ՄԱՃԱՐ

Վիէննա 30 հոկտեմբեր

Հայը հազրը հալէա գարարսըզ տըր։ Մ. տը Պայսթ իլէ գօնթ Անտրասի միանէսինտէ միւքեալէմէ վագը օլմագտա տըր,

Բրակա 30 հոկտեմբեր

Լհալի թարաֆընտան Մ. Ռիէքիրէ իգրամ օլունմուշ տուր, չէօյլէ քի պիր չօգ ատամլար, միւմայիլէյհին իսթիգպալինէ գօշուպ պիր թագըմ միլէթճէ պէսթէլէր օգումուշլար տըր։

Հիչ պիր ույզունսուզլուգ վուգու պուլմաաք։

ԻՆՆԻՍԹԷՐԲՐԱ

Լօնտրա 29 իոկտեմբեր

Մ. Կըլատսթընը, Կըրէէնվիքտէ քէնտի միւնթէխիպլէրի հուզուրունտա տախսիլ բօլիթիգա իւղէրինէ իրատ իյլէտիկի նութգու զաղէթալար թահսէն իյլէմէքտէ տիրլեր։

ԻԹԱԼԵԱ

Ռօմա 30 հոկտեմբեր

Բրէնս Նաբօլէոն գըշը Իթալեատա կէչիրիլէճէք տիր։ Միլէթ պանգասը Սէն–Կօտար տաղընը տէլինմէսինէ մախսուս օլան իսթիգրազա 3½ միլեօն ֆրանք իմզալանտը։

ՍԲՐՊ

Բբրակիւժէվաշ 30 հոկտ.

Բրէնս վէ հիւքիւմէթ նայիպլիյի ազալարը հազրը պուլունտուգլարը հոլտէ, Ըսքուբչինա նամ միլէթ մէճլիսի դաբանտը։

Կէրէք թէրպիյէնին մէճպուրի (պարտաւորիչ) գելընմասընա տայիր դանուն վէ կէրէք բրէնս Միշէլին զիբրիֆճէմիլինի էպէտի գելմագ իչին պիր սանէմ տիքիլմէսի գապուլ օլունտու։

ՄԻԽԱԹԷՄԷԱՑԻ–ԱՄԷՐԻԿԱ

Նիու–Եօրգ 29 հոկտ.

Մալիյէ նազրը Պութուէլ 7 միլեօն թալէրլիք ալթուն սաթըլըպ, 5 միլեօն թալէրլիք խազինէ թահվիլաթը սաթըն ալընմասընը էմր իյլէմիշ տիր։

Մօրմոնլարըն ըէյիսի օլան Պըրայթ Եունկ դաչտը։

ՈՒԼԱՀ–ՊՈՒՂՏԱՆ

Պուքրէշ, 29 հոկտ.

Բրէնս թարաֆընտան իրատ օլունան նութգուն խիւլասատի մէալի

Ուլահ–Պուղտան պէյի բրէնս Շարլը հազրէթլէրի, ֆէվգէլատէ օլարագ թէճէմմիւ իտէճէք օլան Դավանին մէճլիսինի գիւշատ իտիպ, մէղքիւր մինասիպէթլէ իրատ իյլէտիյի նութգունտա, մէմալիքտէ բիայատա չըգարբլան վէ խազինէյին տարլըղը էօնիւնիւ ալան սօն իսթիգրազընը էհէմմիեէթինի պէեան վէ մալիյէճէ լազըմ կէլէն պիր թագըմ իսլահաթլարընը իճրասընը թավսիյէ իյլէմիշ վէ տէմիր եօլ մէսէլէսինէ կէլինճէ, մէղքիւր մատտէնին պիր թագըմ կիւճլիքլէրէ բասթ կէլմիշ, ֆագաթ պու կիւնքի կիւն դաթի սուրէթտէ հալլ ու թէսվիյէ օլունաճաղընը պէեանտէն սօնրա մէպուսլար իլէ Սէնաթօ մէճլիսի ազալարը, միլէթին պուլունտուղու խուսուսլար հէր նէ տախսի օլսալար, մէմալիքին, Պապը–ալինին հիմմէթինէ վէ տիւէլի մուազզամանըն իսայրխահ մուավէնէթինէ սէղավար (արժանանալ) օլմագլըգտան ասլա տուր օլմաեաճաղընը իսպաթ իտէճէքլէր տիր տիեէրէք խաթմի քէլամ իյլէմիշտիր։

ԹԻՒՃՃԱՐԻՅԻ

Լիվերբուլ 30 հոկտեմբեր

Մէրլինկ Նիու Օրլէանս բանուղու, բէնա 9 5/8 տէն 3/4

Սաթը 10,000 պալէա

Բիացա ազը

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսկ. Ուսմ Հոկտ. 20 Ախչամ գարան	51– 8
» » Հոկտ. 21 Սապահ աչըլըր	51–13
» » Ստամբ 6	51–13
Իսթիգրազ 1863	321–
» 1865 «	330–50
» 1869 . .	271–50
Սօսիէթէ ժէնէրալ	10– 1
Քրէտի »	12–22
Եըմէնտըֆէր սէհիմլերի	143
Թրանզվայ հիսսէլէրի 52 զչ. պաչ իսէեօր	

ԱԳՃԷԼԷՐՈՆ ԲԻԱԶԱՍԸ 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ինկիլիզ լիրասը	109— 8
Ֆրանսըզ ալթունու	87— 11
Բօլ	89— 10
Գրըմից ալթունու	51—28
Պէեազ Մէճիտիյէ (ֆարգը . .	1—05
Պէչիկ վէ մէթալիք (ֆարգ	104 3/8– 104 5/8
Պազըր	117–30
Կէլէճէք դուբօն պօնթօսու	0/0 4 3 4

ԱԶԳԱՅԻՆ

ՀՐԱՒԷՐ

ԱՌ

ԱԶԳ. ԵՐԵՍՓՈԽԱՆՍ

Ազգային Ընդհ. Ժողովոյ Լ.Ռ. Նիստը պիտի գումարի, յառաջիկայ ուրբաթ օր, 22 հոկտ. 'ի Ս. Լուսաւորիչ եկեղեցին Ղալաթիոյ։

Ատեանը պիտի բացուի ժամը 6 ին և գոցուի 10 ին։

Կը հրաւիրեմ զազգային երեսփոխանս կատարել ազգասիրաբար իրենց նուիրական պարտաւորութիւնը։

18 հոկտ. 1871 Մնամ աղօթաբար

'ի Պատրիարքանի Հայոց Պատրիարք

Կ. Պոլիս Կոստանդնուպօլսոյ

Մ. Վ. ԽՐԻՄԵԱՆ

Արքեպիսկոպոս Դպրեվանից

ԿԱՐԴ ԽՆԴՐՈՑ

1. Վաւերացումն նորընտիր երեսփոխանաց.

2. Ընտրութիւն ազդ. վարչ. կրօնական ժողովոյ,

3. Ատենակալն կանոնադրութիւն,

4. Համարատուութիւն ազգային վարչութեան, Բաղ. Ժողովոյ,

5. Վերաքննութիւն Սահմանադրութեան. –Դլուխ Ա.

6. Կեդրոնացումն և ապակեդրոնացումն։

7. Տեղեկագիր գաւառական հարցատահարութեանց Ցանձնաժողովոյ,

Բ. Ատենադպիր ընդհ. Ժողովոյ

Ց. Հ. Մէրկէր–Գուլի

ԹԱԼԱՍՏԱՆ ԹԱՀԻՐԱԹ

Մանզումէնին 1706 ընդը նիսֆէսինտէն պաղըյյէ

Իքինճի տէֆա Մ. Մ ին սիզի իր աթլաթմըշ օլմասընը (եանի հիյլէքեարլըգ իտիպ ատուզաղա տիշիւրմէսի) չէօյլէ նագլ իթմիշ իտինիզ։

Սիզ Մ. Մ ի, պիր մահէլլէ միւտէրրիսլիյէ կէօնտէրմէյէ եախսա կիթմէսինէ վասիթա օլտուզունուզտա, մէրդումուն եաղմըշ օլտուղու գօնթրաթ քեաղըտընտա պաղը մուխալիֆ մէալ, վէ խասսէթէն եաղըլմըշ հիյլէլի էֆքեար կէօրիւլտիւյինտէն մահէլլի մէղքիւրէ իլէ պու խուսուստա մէքթուպլարանեասը վաբօրու Շիրատան ավտէթինտէ թահթը գարանթինատա գօնուլաճաղընտան, կիրիտ ատասընա ուղրամամագտա տըր. պունուն իչին պիր եէլքէն կէմիսի, Շիրա իլէ կիրիտ արասընտա իշլէմէքտէ տիր։

—Պու սապահ, Սուլթան Մէհմէտտէ Միւսլիմանըն պիրիսի, համամտա եըգանըպ, տիշարը չըգտըղընտա սօգագտա տիշիւպ ֆիւճճէթէն վէֆաթ իյլէմիշ տիր։

———

ՍՕՆ ՀԱՎ ԱՏԻՍԼԷՐ

ԱՎՍԹՐԻԱ–ՄԱՃԱՐ

Վիէննա 30 հոկտեմբեր

Հայը հազրը հալէա գարարսըզ տըր։ Մ. տը Պայսթ իլէ գօնթ Անտրասի միանէսինտէ միւքեալէմէ վագը օլմագտա տըր,

Բրակա 30 հոկտեմբեր

Լհալի թարաֆընտան Մ. Ռիէքիրէ իգրամ օլունմուշ տուր, չէօյլէ քի պիր չօգ ատամլար, միւմայիլէյհին իսթիգպալինէ գօշուպ պիր թագըմ միլէթճէ պէսթէլէր օգումուշլար տըր։

Հիչ պիր ույզունսուզլուգ վուգու պուլմաաք։

ԻՆՆԻՍԹԷՐԲՐԱ

Լօնտրա 29 իոկտեմբեր

Մ. Կըլատսթընը, Կըրէէնվիքտէ քէնտի միւնթէխիպլէրի հուզուրունտա տախսիլ բօլիթիգա իւղէրինէ իրատ իյլէտիկի նութգու զաղէթալար թահսէն իյլէմէքտէ տիրլեր։

ԻԹԱԼԵԱ

Ռօմա 30 հոկտեմբեր

Բրէնս Նաբօլէոն գըշը Իթալեատա կէչիրիլէճէք տիր։ Միլէթ պանգասը Սէն–Կօտար տաղընը տէլինմէսինէ մախսուս օլան իսթիգրազա 3½ միլեօն ֆրանք իմզալանտը։

ՍԲՐՊ

Բբրակիւժէվաշ 30 հոկտ.

Բրէնս վէ հիւքիւմէթ նայիպլիյի ազալարը հազրը պուլունտուգլարը հոլտէ, Ըսքուբչինա նամ միլէթ մէճլիսի դաբանտը։

Կէրէք թէրպիյէնին մէճպուրի (պարտաւորիչ) գելընմասընա տայիր դանուն վէ կէրէք բրէնս Միշէլին զիբրիֆճէմիլինի էպէտի գելմագ իչին պիր սանէմ տիքիլմէսի գապուլ օլունտու։

ՄԻԽԱԹԷՄԷԱՑԻ–ԱՄԷՐԻԿԱ

Նիու–Եօրգ 29 հոկտ.

Մալիյէ նազրը Պութուէլ 7 միլեօն թալէրլիք ալթուն սաթըլըպ, 5 միլեօն թալէրլիք խազինէ թահվիլաթը սաթըն ալընմասընը էմր իյլէմիշ տիր։

Մօրմոնլարըն ըէյիսի օլան Պըրայթ Եունկ դաչտը։

ՈՒԼԱՀ–ՊՈՒՂՏԱՆ

Պուքրէշ, 29 հոկտ.

Բրէնս թարաֆընտան իրատ օլունան նութգուն խիւլասատի մէալի

Ուլահ–Պուղտան պէյի բրէնս Շարլը հազրէթլէրի, ֆէվգէլատէ օլարագ թէճէմմիւ իտէճէք օլան Դավանին մէճլիսինի գիւշատ իտիպ, մէղքիւր մինասիպէթլէ իրատ իյլէտիյի նութգունտա, մէմալիքտէ բիայատա չըգարբլան վէ խազինէյին տարլըղը էօնիւնիւ ալան սօն իսթիգրազընը էհէմմիեէթինի պէեան վէ մալիյէճէ լազըմ կէլէն պիր թագըմ իսլահաթլարընը իճրասընը թավսիյէ իյլէմիշ վէ տէմիր եօլ մէսէլէսինէ կէլինճէ, մէղքիւր մատտէնին պիր թագըմ կիւճլիքլէրէ բասթ կէլմիշ, ֆագաթ պու կիւնքի կիւն դաթի սուրէթտէ հալլ ու թէսվիյէ օլունաճաղընը պէեանտէն սօնրա մէպուսլար իլէ Սէնաթօ մէճլիսի ազալարը, միլէթին պուլունտուղու խուսուսլար հէր նէ տախսի օլսալար, մէմալիքին, Պապը–ալինին հիմմէթինէ վէ տիւէլի մուազզամանըն իսայրխահ մուավէնէթինէ սէղավար (արժանանալ) օլմագլըգտան ասլա տուր օլմաեաճաղընը իսպաթ իտէճէքլէր տիր տիեէրէք խաթմի քէլամ իյլէմիշտիր։

ԹԻՒՃՃԱՐԻՅԻ

Լիվերբուլ 30 հոկտեմբեր

Մէրլինկ Նիու Օրլէանս բանուղու, բէնա 9 5/8 տէն 3/4

Սաթը 10,000 պալէա

Բիացա ազը

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսկ. Ուսմ Հոկտ. 20 Ախչամ գարան	51– 8
» » Հոկտ. 21 Սապահ աչըլըր	51–13
» » Ստամբ 6	51–13
Իսթիգրազ 1863	321–
» 1865 «	330–50
» 1869 . .	271–50
Սօսիէթէ ժէնէրալ	10– 1
Քրէտի »	12–22
Եըմէնտըֆէր սէհիմլերի	143
Թրանզվայ հիսսէլէրի 52 զչ. պաչ իսէեօր	

ԱԳՃԷԼԷՐՈՆ ԲԻԱԶԱՍԸ 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Ինկիլիզ լիրասը	109— 8
Ֆրանսըզ ալթունու	87— 11
Բօլ	89— 10
Գրըմից ալթունու	51—28
Պէեազ Մէճիտիյէ (ֆարգը . .	1—05
Պէչիկ վէ մէթալիք (ֆարգ	104 3/8– 104 5/8
Պազըր	117–30
Կէլէճէք դուբօն պօնթօսու	0/0 4 3 4

ԱԶԳԱՅԻՆ

ՀՐԱՒԷՐ

ԱՌ

ԱԶԳ. ԵՐԵՍՓՈԽԱՆՍ

Ազգային Ընդհ. Ժողովոյ Լ.Ռ. Նիստը պիտի գումարի, յառաջիկայ ուրբաթ օր, 22 հոկտ. 'ի Ս. Լուսաւորիչ եկեղեցին Ղալաթիոյ։

Ատեանը պիտի բացուի ժամը 6 ին և գոցուի 10 ին։

Կը հրաւիրեմ զազգային երեսփոխանս կատարել ազգասիրաբար իրենց նուիրական պարտաւորութիւնը։

18 հոկտ. 1871 Մնամ աղօթաբար

'ի Պատրիարքանի Հայոց Պատրիարք

Կ. Պոլիս Կոստանդնուպօլսոյ

Մ. Վ. ԽՐԻՄԵԱՆ

Արքեպիսկոպոս Դպրեվանից

ԿԱՐԴ ԽՆԴՐՈՑ

1. Վաւերացումն նորընտիր երեսփոխանաց.

2. Ընտրութիւն ազդ. վարչ. կրօնական ժողովոյ,

3. Ատենակալն կանոնադրութիւն,

4. Համարատուութիւն ազդային վարչութեան, Բաղ. Ժողովոյ,

5. Վերաքննութիւն Սահմանադրութեան. –Դլուխ Ա.

6. Կեդրոնացումն և ապակեդրոնացումն։

7. Տեղեկագիր գաւառական հարցատահարութեանց Ցանձնաժողովոյ,

Բ. Ատենադպիր ընդհ. Ժողովոյ

Ց. Հ. Մէրկէր–Գուլի

ԹԱԼԱՍՏԱՆ ԹԱՀԻՐԱԹ

Մանզումէնին 1706 ընդը նիսֆէսինտէն պաղըյյէ

Իքինճի տէֆա Մ. Մ ին սիզի իր աթլաթմըշ օլմասընը (եանի հիյլէքեարլըգ իտիպ ատուզաղա տիշիւրմէսի) չէօյլէ նագլ իթմիշ իտինիզ։

Սիզ Մ. Մ ի, պիր մահէլլէ միւտէրրիսլիյէ կէօնտէրմէյէ եախսա կիթմէսինէ վասիթա օլտուզունուզտա, մէրդումուն եաղմըշ օլտուղու գօնթրաթ քեաղըտընտա պաղը մուխալիֆ մէալ, վէ խասսէթէն եաղըլմըշ հիյլէլի էֆքեար կէօրիւլտիւյինտէն մահէլլի մէղքիւրէ իլէ պու խուսուստա մէքթուպ-

յաշան միւհթէրէմ զաթ սիզէ Մ. Մ. հագգընտա իշթիքնա գելըգելը լազըրտը իթմէսինտա, իլք սէնէտին տէյիշիլէրէք եէնիտէն մուհագգագը եաղըլըպ, իշին խիթամ պուլմասը . . . վէ սիզին շու եիզտէն օ՛ միւհթէրէմ զաթըն եանընտա մահճուպ օլմանըզ իլէ իքինճի տուզաղա տիշտիյինիզիս պիզզաթ նագլ իթտի՞ն մի իթմէտին մի, իքրարընը ինքեար իտէ՞րմիսին։

Իշիւնճիս, տուզաղա տիշմէնիզէ կէլտիքտէ, անընը սէպէպի քիմսէ օլմաեըպ եալընըզ սիզ քէնտինիզսինիզ, վէ պու տուզաղընը նէ օլտուղունու սիզէ խապեր վիրմէյէ մէճպուրում, վէ շու տուր, սիզէր միլէթբէրվէր, մէքթէպբէրվէր օլուպտա, թալտսընը մէքթէպի միւտէրրիսանընընը մէքթէպի մէզքիւրտէն թարտ օլունմասընը արզու, վէ միլէթէ իլան իթմէք ֆազիլէթի՛սընֆաթը ալմըշ իքէն, նա՞սըլ օլուր քի Թալաստան տահա զիեատէ թալիմ ու թէրպիյէյէ միւհթաճ պիր մանէլէ շու սիզի իր աթլատըպ տուզաղա պըրագան միւտէրրիսի իրսալ իթմէյէ հիչ պիր իթիրազաթ կէօսթէրմէքսիզ, հաթթա ղայրէթկիւզար պուլունմուշսունուզ, պու հալ աչիքեար պէեան իտէր քի սիզ պաղը մէքթէպլէր հագգընտա (անտարբեր) օլուպ, հիյլէքեար սիւտէրրիսէ թէսլիմ օլունմասընը իղմալ իթմէքտէսինիզ, քի հէմմէօհմէթ սաեբլերսընըզ, էկէր պէօյլէ տէյիլ իսէ, նա՞սըլ օլուր քի, այնի միլէթին մէքթէպինին պիրինտէ միւտէրրիսանընն լիեագաթսըզլըզընը պիր իքի սաաթլըգ եէրտէն թէֆրիք իթտիյինիզ հալտէ, հէր կիւն հէր վագթի սիզին իլէ կէօրիւշմիշ օլսն վէ սիզէ իր աթլատան տօսթունուզսն սաէմը լիեագաթը ըն ֆարգընա վարմամըշընըզ, եախսա տահա տօղրուսու, էկէր նագլինիզ սահիհ իսէ, զամիրինիզ նա՞սըլ ըլզա օլմուշ տուր օլ խօճայը էնտաղիք վէ մուգատտէս սաելան դըզ մէքթէպի միւտէրրիսլիյինէ կէօնտէրմէյէ, սիզին բարբարականութիւն տէրսինէ ակեահ օլմանըզ իլէ պէրասլէր, պու թէնաքիւս հալի նէ իլէ դարաթապլիրսիզ, եա՛ աղվիթի իթտիմ մերգում Մ. Մ. է տիմէլիսինիզ, եա՛ զամիրիմէ դարշը իթտիմ, վէ եա՛ տախսի զամիրսիզիմ տէմէյէ պօրճլուսունուզ։

Տէօրտիւնճիս իշլէտիյինիզ խաթա Թ. էֆէնտի հագգընտա իմատակ իւնվանը իսթիմալ իթտիյինիզ տիր, վէ պու խաթանըզ տախի շու եօլտա օլմուշ տուր։

Սիզ պիզզաթ պիզիմ իլէ իսթիշարէ իթմիշ իտինիզ Թալաստան՝ Թ. էֆէնտիի, վէ դարիէնիզտէն Ս. էֆէնտիյի ալարաք Դայսերի վէ դուրալարը իշին ումումէն պիր Տնօրէն ժողով թէշքիլ օլունմասընա, վէ էֆէնտիի միւշարիլէյհիլէր մէճլիսին էն զիեատէ իշէ եարդայանլարը օլաճագլարը միթալեասը իլէ զիատէճէ էհէմմիեէթ վէրիլմիշ իտի անլէրին հագգընտա, նասը՞լ օլուր քի գաֆիլէն թէպտիլի էֆքեար իտիպ, իքի հաֆթա էվվէլ պիր դաչ մէքթէպլէրին իսլահաթը թէգատտիւմիւ իշին աչըլաճագ մէճլիսէ ռիասէթ իտէպիլէճէք աղայի միւճթէրէմլէրին պիրիսինէ դաֆիլէն իմատակ իւնվանը վէրմէյէ ութանմազընը, պունու տախի սիզին իմինիզին եիւքսէլիյինէ վիրէրէք ահլադը համիտէնիզին աեարը տիմէյէ հագգըմըզ օլուր։

Պէշինճի տէֆա ատուզաղա տիշմէնիզ պու ուէֆաքի եէնիտէն պիր ֆէսաթ պէլիյէսինէ կիրիֆթաթ օլտուղունուզ

տուր, վէ եա տախի պիզզաթ վուգու պուլան խայալի իտտանըզ տբր, վէ պու ճիհէթտէն աչըլմըշ օլան ֆայիտէսիզ միւճատէլէ վէ վագբթ ուարֆը, ղուլումքեարլըք վուրղունլարը, վէ ճիզվիթլիք հիլէլէրի, վէ անլէրտէն թէտաֆիտէ պուլունմագ մէշղուլիյէթլէրի, թարաֆէյնին պիրինէ թէարրուզ, վէ տիկէրինէ թէտաֆի հաղբրլըքլարը՝ վէ պէօյլէճէ ուսուլական եիւղիւնտէն պու եօլտա պիր մէնզարէի միւքէտտեր աչըլմըշ օլմասը օգուեանլարը թէէսիֆինի միւճիպ օլմուշ օլմազմը։ Ֆէթանէթլի միւէլլիֆ պիզիմ եիւրէյիմիզ։ քահանալըք վէ միւտէրրիսլիք եիւզիւնտէն բէք եարէլի. վէ խուն իլէ տօլու օլտուղունտան՝ պիրազ ուզունճա սէօյլէմիշիզ տիր, ամմէնին մալիւմիւ տիւր քի եարալը օլան (գիւրազած) օլուր թէզ զէտէլէնիր. պիզ վուրուլմայա ալըշմըշ իսէք տէ, պիլա սէպէպ, պիրիսի պիրինտէն ինթիգամ ալմագ իչին՝ տիկէր պիրինի, եանի պիզի զաաթ կէօրիւպտէ վուրմասընա դարշը կէլտիյիմիզէ՝ վէ հայվան կիպի պագբպ տուրմատըղըմըզա հէր քէս հագ վէրէճէք տիր զանն իտէրիզ։

Դալբրըզ սէնալէր տօսթունուզ

թալաս 1861 հոկտ. 7

Տ. Մարտիրոս քահանայ

ԽԱՐԻՃԻՑԼ

ԱՃԼԸԳՏԱՆ ԷՕԼՄԻԾ ՊԻՐ ԲՐԼԷՆՍ

Պունտան էլլի սէնէ մուգատտէմ բէտտերինին դարբլարընտան պիրիսինին բրղընա կէչէրէք քէնտի վաթանընը թէրք պիրլէ Բարիսէ կէլմիշ օլան Լահօր (Հինտիսթան) բրէնսլէրինտէն Բիւնճէօպ, պու տէֆա Բարիսին վօժիրար նամ սօգաղընա վագբ պիր լօգանթատա աճլըգտան վէֆաթ իյլէմիշ տիր։

Մէրգում, էլլի սէնէտէն պէրու միւքէտտեր պիր հալ իլէ Բարիստէ էօմրիւնիւ կէչիրիր իտի։ Մահէլլէսինին դօնշուլարը, հէր կիւն սօգաղլարտան կէչիպ, Թիւյերլիէ կիտէն մէրգում թասալը վէ սիմասրդ էնթիեարը չօգ եի թանբրլար իտի։ Պու առամ բէք աղ տէֆա լագբրտը իտէր, վէ քէնտի հիքայէսինի իսկ, լօգանթասընըն սահիպի օլան զաթտան մաատա քիմսէ պիրմէզ իտի։ Անճագ իւչ տէօրթ սէնէտէն պէրու իտի քի քէնտի մէմլէքէթինին բուպալարընը պրրագարադ, էվրօպա բուպալարը կիյինմիշ իտի։

Պիր չօգ վագբթտան պէրու, օտասընը գիրասընը վիրէմէզ պիր հալէ տիւշար օլմուշ վէ ֆիլ վագբտա քիրասընը վիրմէզ իտի. Ֆագաթ, լօգանթա սահիպի, մէրգումու լօգանթասընտան չբդարմատրգտան մաատա, մէրգումա մուավէնէթ տախի իթմէք իսթէր իտի իսէ տէ, մէրգումուն թէքէպպիրինէ թօղունմամագ իչին, օլ պապտէ լագբրտը աչմահա ճէսարէթ իտէմէզ իտի։ Նասըլ քի կէօրիւնիւր, մէրգում հիւքմտար վէլիի ահտը, աճլըգտան վէֆաթ իթմիշ տիր։

———

Եվրօպա ղազէթալարընտան պիրիսինտէ, «Է-ԷՐ-Ի ԷՏԷ ղէր Է-ՏԷՐԸՆ ՖԷ-ՐՈ-Հ-Ի» իւնվանը իլէ սթիտէքի վագտա օղունմուշ տուր։

Կիլոհալը ղազթիեէ մահքէմէսի, կէչէն ճիւմա կիւնիւ, Մարի ան Արտաղ նամ գատըն տբր տէյի զանն օլունան, Ֆագաթ, քէնտիսինին քիմ օլտուղունու պիլտիրմէքլիյի բ!տտ իյլէտիկի իչին, «սիւբիւթ իտէն դարբ» թէմամյէ օլունան պիր դարբնըն մուհնիմ մալիմ իտի չալընմըշ տբր տէյերէք իշթիքտա իյլէմէտի վէ մատամ քի աղզընը աչբպ պիր չէյ տիմէք իսթէմէեօր, հէյպէսինի քէնտիսինէ վէրիպ, իսթէտիյի եէրէ կիթմէսինէ միւսաատ իթմէտէն պաշդա պիր չէյ եարամամ։ Սէրպէսթ սինիզ։

Մէրգումէ, աղզընտան ասլա պիր չիֆթ չագբրտը չբդարմագսըզընը, լէթաֆէթսիզլիքլէ, մահքէմէ տիվանընտան ալբպ եիւրիւյիւ վէրտի։

—Սեպտեմբեր 30 տա Բարիստէ ղայէթ աճայիպ պիր սաթբշ վուգու պուլմուշ տուր, չէօյլէ քի, Բարիսին իլք մուհասէրէսի հէնկեամընտա Բարիսէ իտոալ օլունմուշ օլան 12 ատէտ ըսթբրիթեալարընը 24 սաէտ գապուգլարը սաթբլմբշ տբր։

Բբրուսիալբլար, մէգքիւր 12 ըսթբրիթեալարը, պիրիսինէ 60 ղշա սաթմբշլար իտի, ալան տախի, Մոնմարթր մէյտանընտաքի մէշհուր լօգանտաճբլարտան պիրիսէնէ, 500 ղշա սաթմբշ վէ լօգանտաճը տախի, քէնտի միւշթէրիլէրինտէն պիրիսինէ չբդարբպ, հէր պիր ըսթբրիթեաա 100 ղշ. ալմբշ տբր։ Լօգանտաճը, մէգքիւր 12 ըսթրիթեանընը 24 գապուղունու պու տէֆա Հարի Ըսթիւարնամ զէնկին Ամերիգալբեա 160 ղշա սաթմբշ տբր։ Տիմէք տիրՁքի, 12 ըսթրիթեա, 1916 ղշա սաթբլմբշ տբր։

—Պու տէֆա, Արտան էեալէթինին միլթէպէր ֆամիլեալարընտան վէ ղայէթլէ զէնկին օլան Դոնթ տբ Սէնթ–Մարի Բուպէ, գօմիւնիսթլէրտէն պիրիսի օլտուղու իչին ախզ ու կիրիֆթ օլունմուշ տուր։ Մէրգում Դոնթ, գօմիւնին էյի պիր չէյ օլմուշ օլտուղունա զամիրի շէհատէթ իյլէտիկի իչին, տէյիլ քի եաղմատան քէնտիսինէ տախի պիր բայ չբդարմագ իչին գբրմբզը սանճագ ալթընա կիրմիշ տիր, չիւնքի մալիք օլտուղու սէրվէթի, օլ պապտէ պիր չիւբհէ պրբրագմագ, մէրգումուն, էն աղբ սէնէտէ եիւզ էլլի պին լիրա կէլիրի վար տբր։ Դոնթ տբ Սէնթ–Մարի Բարիսէ կիրէճէյի վագբթ Օշէօյլտէ ախզ ու կիրիֆթ օլունմուշ տուր, ախզ ու կիրիֆթ օլունտուգտա, ասլա թէճաճիպ իթմէյիպ, պէնիմի արարսընըզ մէմուր էֆէնտիլէր, չոդ էյի, պէն չոգտան պէրի սիպլէրի պէքլէմէքտէ իտիմ, եալընըզ պիր արապա թուրմամա միւսաատ պուեուրուն, տէտի մէմուրլարա վէ քէնտիսինի ախզ ու կիրիֆթ իտէն իլի նէֆիէր մէմուրլարը իլք էվվէլ ղայէթ թէվաղզ իւզրէ արապաեա օթուրթտուգտան սօնրա, քէնտիսի տախի էլտիվէնէրինի թագընարագ արապանը ղապթիեէ մէրքէզինէ կէօթիրմէսինի արապաճբեա էմր իթտի։ Մուհամիլէյ գօնթ 35 չաղլարընտա սէրթ չէհրէլի պիր առամ օլուպ, իւզրինէ եիւքլէնէն թէօհմէթլէր զիեատէսիլէ աղբը տբրլար, չիւնքի սօն տաղբդաեա գատար, մէթէրիսլէրին արդասընտա տուրուպ, վէրսայլ հիւքիմէթի ասաքիրինէ դարշը գավզա իյլէմիշ տիր տէյի ադվիեաթ թահթընտա պուլունմագտա տբր։

—Կօլուա ղազէթասը, «Եօլ տէյիշթիրմէնին մահղուրլարը» իւնվանը իլէ սթիտէքի վագտաեը նագլ իյլէմիշ տիր։

Հէնուզ էվլէնմիշ օլան Բբրէնս տբ Բօլինեաք Տիէրէ կիթմէք իչին մատամասը իլէ պէրապէր եօլա չբդար, Ֆագաթ տէմիր եօլ մէրքէզինէ վասլ օլտուգլարընտա, Տիէրէ կիտէճէք արապալարընը իքի սաաթտան սօնրա եօլա չբդաճագլարընը խապէր ալարգտա, պօշ եէրէ վագբթ կէչիրմէմէք իչին, օլ արա Հավրա կիտէն տէմիր եօլ արապասընա պինիպ եօլա չբգարլար վէ Հավրա կիթտիքլէրինտէ, եօլ թէզքէրէլէրի սիւալ օլունուր. –եօլ թէզքէրէմ եօգ տբր, պէն Բբրէնս տբ Բօլինեագբմ, էկէր պունուն իլէ իդթիֆա իթմէզսէնիզ, դայնաթտա թէլ չէքին, տէր բաշբօրթ արաեան մէմուրա։ Մէրգում մէմուր, շու մաէլտէ պիր թէլէկրաֆ չէքէր։ «Միւսիւ տբ Պանեօեա. . . Ֆիլանճա Դայէա–սէրայ։ «Քէնտիսինի Բրէնս տբ Բօլինեաք թէսմիեէ իտէն պիր առամ ախզ ու կիրիֆթ իյլէտիք»։

Դայնաթասընըն ճէվապը։

«Պիլտիրտիյինիզ առամ հալանճընըն պիրիսի տիր, պէնիմ կիւմէյիմ Տիէրէ կիթտի»։

—Շիգակօ հարիքզէտէկեանը իչին Ինկիլթերրատա վագբ Մանզիսն–Հուզտա դիշատ օլունան իեանէ տէֆթէրինտէ, ալաֆրանկա հոկտեմբեր 18 ի ախշամքսընա տէկին, 24500 Ինկիլիզ լիրասը, Լիվբբրուլտա 12000, Ֆէֆիբլտտա 2300, Մանչըսթբրտա 4500, Պիրմինկամտա 2000, վէկբլասկովտա 1000 առէտ Ինկիլիզ լիրասը իմզալանբըմբշ տբր։

—Սիեահ գապիլէլէրտէն պիրիսի քէնտիսինի իտարէ իթմէք եանի, մէգքիւր գապիլէնին թախթընա դուստ իթմէք իսթէեէն առամա աթիտէքի խաքէնճէյի վիրմէքտէ տիր, մէգքիւր թախթ ինսան պօեունտա պիր աղաճ քիւթիյիւտէն իպարէթ տիր։

Ամի պիր մանկալ իչինտէ աթէշ եադբլբպ, աթէշին իչինէ տէմիրտէն եաբբըմբշ պիր քիւրէք վաղ օլունուր վէ աթէշ քէսիլէնէ գատար մանկալըն իչինտէ պբրագբբր։ Օլ վագբթ գբրալ օլաճագ առամ, սեադ ղապլարընը չբդարբպ, աթէշ քէսիմիշ քիւրէյի սեադլարընն ալթընա տբբ գսիմիսեահ օլանա գատար սեադլարը ալթընտա պբրադբբ։ Պունուն իւզէրինէ հաղբբ պուլունան հէքիմլէր կէլիպ, սեադլարընը մուայէնէ իտէրլէր, Ֆագաթ սեադլարը ալթընտա եանմշ հիշ պիր էեր պուլամազ։

Գիւրէկ էէնիտէն աթէշ կիպի գբպ գբրմբզը իտիլէրէք, գբրալ օլաճագ առամ, մէգքիւր քիւրէյի էլլինէ ալբբ վի տիլինի միւմքին օլտուղու գատար տիշարբ չբդարբպ, քիւրէյի տիլինին իւզէրինէ գօր վէ պատէհու հէքիմլէր կէլիպ տիլինին՝ ասլա եանմշ օլմատըղընը թասսիդ իտէրլէր։

Սօնրատան, պիր ավուճ ավ գուրշունու թէտարիք իտիլիպ, պիր տէմիր գապ իչինտէ էրիթտիլէր վէ գուրշուն պիր էյիճէ էրիտիքտէ, սիեահ առամ, գուրշունու ավուճու իչինէ տէօքտիւ վէ ավուճունտան տախի, տիշլէրինին տէօրթ էթրաֆընա ադբթտը, պունու պիր գաշ տէֆա թէքրարլատբգտան սօնրա, գուրշունու աղզընտան տէօքտիւ։

Մէրգում եանմադ առամ, սօնրատան, չբպլադ էլլինի, գբրմբզը մանկալըն իչինէ սօգտու վէ պիր ավուճ աթէշ պարադ հաղբբ պուլունանլարա թադտիմ իյլէտի վէ պատէհու գբրալ իլան օլունտու։

—Պիր այտան պէրու տուր քի տիվանէնին պիրիսի, Բարիսին սօգաղլարընը տօլաշբպ, պաղէն գարշբսընա չբդան պիր առամը Պաղէնի զանն իտիպ բարմաղը իլէ կէօսթէրիր վէ «Թամ քէնտիսի տիր, էօլտիւրիւն» պաղրբշբբ։ պիր արա տիվանէլիք նէօպէթի կէչէր

պօշ եէրէ վագբթ կէչիրմէմէք իչին, օլ արա Հավրա կիտէն տէմիր եօլ արապասընա պինիպ եօլա չբգարլար վէ Հավրա կիթտիքլէրինտէ, եօլ թէզքէրէլէրի սիւալ օլունուր. –եօլ թէզքէրէմ եօգ տբր, պէն Բբրէնս տբ Բօլինեագբմ, էկէր պունուն իլէ իդթիֆա իթմէզսէնիզ, դայնաթտա թէլ չէքին, տէր բաշբօրթ արաեան մէմուրա։ Մէրգում մէմուր, շու մաէլտէ պիր թէլէկրաֆ չէքէր։ «Միւսիւ տբ Պանեօեա. . . Ֆիլանճա Դայէա–սէրայ։ «Քէնտիսինի Բրէնս տբ Բօլինեաք թէսմիեէ իտէն պիր առամ ախզ ու կիրիֆթ իյլէտիք»։

Դայնաթասընըն ճէվապը։

«Պիլտիրտիյինիզ առամ հալանճընըն պիրիսի տիր, պէնիմ կիւմէյիմ Տիէրէ կիթտի»։

—Շիգակօ հարիքզէտէկեանը իչին Ինկիլթերրատա վագբ Մանզիսն–Հուզտա դիշատ օլունան իեանէ տէֆթէրինտէ, ալաֆրանկա հոկտեմբեր 18 ի ախշամքսընա տէկին, 24500 Ինկիլիզ լիրասը, Լիվբբրուլտա 12000, Ֆէֆիբլտտա 2300, Մանչըսթբրտա 4500, Պիրմինկամտա 2000, վէկբլասկովտա 1000 առէտ Ինկիլիզ լիրասը իմզալանբըմբշ տբր։

—Սիեահ գապիլէլէրտէն պիրիսի քէնտիսինի իտարէ իթմէք եանի, մէգքիւր գապիլէնին թախթընա դուստ իթմէք իսթէեէն առամա աթիտէքի խաքէնճէյի վիրմէքտէ տիր, մէգքիւր թախթ ինսան պօեունտա պիր աղաճ քիւթիյիւտէն իպարէթ տիր։

Ամի պիր մանկալ իչինտէ աթէշ եադբլբպ, աթէշին իչինէ տէմիրտէն եաբբըմբշ պիր քիւրէք վաղ օլունուր վէ աթէշ քէսիլէնէ գատար մանկալըն իչինտէ պբրագբբր։ Օլ վագբթ գբրալ օլաճագ առամ, սեադ ղապլարընը չբդարբպ, աթէշ քէսիմիշ քիւրէյի սեադլարընն ալթընա տբբ գսիմիսեահ օլանա գատար սեադլարը ալթընտա պբրադբբ։ Պունուն իւզէրինէ հաղբբ պուլունան հէքիմլէր կէլիպ, սեադլարընը մուայէնէ իտէրլէր, Ֆագաթ սեադլարը ալթընտա եանմշ հիշ պիր էեր պուլամազ։

Գիւրէկ էէնիտէն աթէշ կիպի գբպ գբրմբզը իտիլէրէք, գբրալ օլաճագ առամ, մէգքիւր քիւրէյի էլլինէ ալբբ վի տիլինի միւմքին օլտուղու գատար տիշարբ չբդարբպ, քիւրէյի տիլինին իւզէրինէ գօր վէ պատէհու հէքիմլէր կէլիպ տիլինին՝ ասլա եանմշ օլմատըղընը թասսիդ իտէրլէր։

Սօնրատան, պիր ավուճ ավ գուրշունու թէտարիք իտիլիպ, պիր տէմիր գապ իչինտէ էրիթտիլէր վէ գուրշուն պիր էյիճէ էրիտիքտէ, սիեահ առամ, գուրշունու ավուճու իչինէ տէօքտիւ վէ ավուճունտան տախի, տիշլէրինին տէօրթ էթրաֆընա ադբթտը, պունու պիր գաշ տէֆա թէքրարլատբգտան սօնրա, գուրշունու աղզընտան տէօքտիւ։

Մէրգում եանմադ առամ, սօնրատան, չբպլադ էլլինի, գբրմբզը մանկալըն իչինէ սօգտու վէ պիր ավուճ աթէշ պարադ հաղբբ պուլունանլարա թադտիմ իյլէտի վէ պատէհու գբրալ իլան օլունտու։

—Պիր այտան պէրու տուր քի տիվանէնին պիրիսի, Բարիսին սօգաղլարընը տօլաշբպ, պաղէն գարշբսընա չբդան պիր առամը Պաղէնի զանն իտիպ բարմաղը իլէ կէօսթէրիր վէ «Թամ քէնտիսի տիր, էօլտիւրիւն» պաղրբշբբ։ պիր արա տիվանէլիք նէօպէթի կէչէր

ԴՈՎՈՍԴՈՓ · Ց ՏԱՆՈՅՈՒ
ՊՈՍՏԱՅԻՆ ԵՎՀՈՍ

Թ՝ 28 վ՝ Ն՝ Ա՝ Ի՝ Ա՝ Ն՝ Ի՝ Ա՝ Ն՝ Ի՝ Ա՝ Ն